



# ԲԱԶՄԱՎԵԿԻ

ՕՐԱԳՐԻ

ԺԵ ՏԱՐԻ . ԹԻՒ 23 .

1857

ԴԵԿՏԵՄԲԵՐ 1 .

## բարոյական

Ճենաց խելացի առածներ : ( Ճես երես 325 )

Մեծերը ապահանութեան ու շռայլութեան օրինակ տուին . և աս վեասակար օրինակին հետեւեցաւ բոլոր ազգն ալ . Այրկրագործք՝ իրենց արուեստէն ձանձրացած՝ մշակութիւնը թողուցին . վաճառականաց թիւը աւելցաւ . բարակաման ու գեղեցիկ ախորժակով շինուած կերպամներ ելան դուրս , և կարեւոր պիտոյքը պակսեցաւ . խանութները հարուստ ու փառաւոր սնոտի նիւթերով լեցուեցան . արուեստագէտք իրենց բոլոր ճարտարութիւնը թափեցին աւելորդ բաներու վրայ . իւրաքանչիւր մարդ կը կարծէ թէ ամէն բանի կարողէ . նոյն իսկ գիտնականք ալ աս ընդհանուր ապահանութեան ենթակայ եղան , և ան անզգամ մարդիկն որ հարստացան՝ պատիւ ու մեծարանք կը գտնան :

Դժբաղդը այսօր կը տեսնես որ իր հաւասարին հետ ընտանեբար կը վարուի . վաղը հարկ կ'ըլլայ որ անոր ծառայէ : Ամէն վիճակի մարդկանց մէջ տիրեր է խեղձութիւնը . վասն զի ամէնքը շռայլութեան ու ընչափաղցութեան ետեւեղած են .

Ըատ աւելի հարկաւոր է ազգ մը մնուցանելը՝ քան թէ հարստացընել : Ապրուստը պէտք է իրեն , և ոչ թէ առատութիւն աղուոր դրամներու : Փոխէ , թէ որ կրնաս , դաշտերու աւազը ամենազուտ ոսկւոյ . բայց ոսկին կերակրոյ չփոխուիր , և ոչ ալ սովէ տանջուածը մահուլնէ կ'ազատէ : Այղովուրդը կրնայ յաւիտեանս ապրիլ առանց ստակի . բայց առանց երկրիս բերքերուն և ոչ մէկ օր մը կրնայ ապրիլ :

Վլսեն թէ մեր ընտիր ինքնակալնեւրը հաճոյք չեին սիրեր : Ի՞ւանց ամենեւին երկբայութեան կը սիրեին զան, վասն զի հեշտութեանց քաղցրագոյնը ընտրեցին, որ է զժողովուրդը երջանիկ ընել : Ի՞նով զուարձացան երկարատեւ իեանքի մը միջոցը, և զանիկայ իրենց յաջորդներուն ժառանգութիւն թողուցին : Կաշ թագաւորներն եղան որ ստուգապես չսիրեցին հաճոյքը . որովհետեւ իրենց օրերը անհանգստութեալ ու վախով անցուցին, իրենց կեանքը կարձեցուցին, և որովհետեւ վիշտեր ու աշխատութիւններ միայն իրենց ժառանգներուն թողուցին :

Վիշ մը հանգստեան ժամանակ որ կ'ունենամ տէրութեան հոգերէ ետքը, շատ սիրելի է իսձի հին ժամանակներու մէջ մտքովս ստըրտիլ . պատմութեան ետեւէ կ'ըլլամ, նախնի թագաւորաց ատեններուն կը ներկայանամ, և կ'ախորժիմ անոնց դժբաղդութիւններուն ու բարեբաղդութիւններուն աղբիւրները քննել : Աը տեսնամ թէ անոնք որ կործանեցան՝ իրենք իրենց կողմանէ ասոր պատճառ տուեր էին . կը տեսնեմ որ դժբաղդ եղան, որովհետեւ ինքզինքնին չեին ձանչնար, և ոչ ալ ուրիշներէն խորհուրդ կ'ընդունէին : Ով թագաւորք, դուք մշտնջենաւորապէս երջանիկ եղաք, երբոր ձարտար ու հաւատարիմ պաշտօնեայք ընտրեցիք . բայց երբոր վստահացաք անյարմար ու չար անձանց, անոր պատիժն եղաւ ձեր թըշուառանալը<sup>1</sup> :

Պարտք ունեցողը կը գանգատի իր պարտատիրոջը խստութեանը վրայ : Շայց երբոր ինքն ալ ուրիշի փոխ տայ, անկէց աւելի խիստ կ'ըլլայ :

Ի՞ն մարդը Ճմարիտ հարուստ է, որ իր եկամուտին համեմատ ծախք կ'ընէ :

Չեմ ուզեր որ ուրիշները իմ մտածածու զիտնան : Արեմն մէկու մը մի զուրցեր անիկայ : Չեմ ուզեր որ ուրիշ

ները իմ ընելիքս զիտնան : Արեմն մի ըներ զան :

Երբոր մէկու մը վրայ չար խօսուի, կը հաւտան մարդիկ . իսկ երբոր աղէկ, կը տարակուսին : Երբոր կը վարժի մարդ ուրիշին պակսութիւններուն վրայ խօսելու, անոր առաքինութիւններուն ուշադրութիւն չըներ :

Իր անձին յաղթելը՝ մի միայն միջոցն է ուրիշներէն չյաղթուելու . իր անձին տիրելը՝ մի միայն միջոցն է ուրիշը վրադ տիրել չտալու :

Կախանձով մը կը նայիս ուրիշներուն հարստութիւններուն վրայ, սակայն ասընդունայն փափաքը չհարըստցըներ ըգքեզ . աւելի աղէկ չէ որ վերցընես սըրտէդ այդ յիմարական ընչափաղցութիւնը : Կամքովդ կը ցանկաս քու թշնամոյդ վնասելու, սակայն աս անկարող կամքդ իրեն վնաս մը չհասցըներ . աւելի աղէկ չէ որ յօժարութեալ ներես իրեն :

Վզջկանց դաստիարակութեան անհոգանալը՝ ազգատոհմիդ նախատինք կը բերէ ու կը թշուառացընէ ան գերդաստանները, որոնց մէջ որ անոնք պիտի մտնան :

Վայն կապերուն որ կը միացընեն հայր մը իր որդւոցը հետ, եղբայր մը իր եղբարց հետ, բարեկամները իրենց բարեկամաց հետ, քաղաքացիքը իրենց քաղաքակցացը հետ, թագաւորները իրենց հպատակաց հետ, ասոնց պատճառ եղած է ան զօդն որ էրիկը ամուսնոյն հետ կը զուգէ : Ի՞ս միութենէն աւելի սրբազան բան մը չկայ . և թէ որ ասոր մէջ բարեկարգութիւն պահուի, բոլոր մարդկային ընկերութեան բարեկարգութիւնը ապահոված է :

Ուագաւորի մը յօժարութիւնները միշտ կը կատարուին : Ա՛ուզէ շէնք մը շինել . վարպետ Ճարտարապետներ իրեն համար ամէն վարպետութիւննին կը թափին : Որսի ելլալ կ'ախորժի . Ճարտար աղեղնաւորներ կը գտնէ : Երաժշտութիւն կը սիրէ . չորս կողմը վարժ երաժիշտներ կը պատեն : Ի՞նօթմըն է ինքը, որուն մէջի հեղանիւթը անօթին ձեր կ'առնէ :

<sup>1</sup> Աս խոպքը Դամի-Դառւմ կայսերն է, որ զըրուած է իրը Քրիստոսի թուականութեան 627 տարւոյն :

Ոչ երթէք տեսած եմ որ խորաման՝  
կութիւնը երկար ժամանակ յաղթած  
ըլլայ անկեղծութեան :

Տես սա գառնուկն որ սպանդանոց կը  
տանին . ամէն մէկ առած քայլը՝ իր  
վախճանին կը մօտեցընէ զինքը : Ո՞ւ  
մահկանացու , քու վիճակդ ալ նոյն է .  
քու կենացդ ամէն մէկ վայրկենին քայլ  
մը առաջ կ'երթաս դէպ 'ի մահը :

Հաճոյից շատը չնցին զուարձու-  
թիւններ են . և մասնաւորապէս ան-

պատշաճութիւն մըն ալ ունին , որ մարդ  
ինքիրեն միայն չկընար վայլել զանոնք :  
Եմենէն աւելի պարզ խաղին գոնէ եր-  
կու հոգի պէտք է . բայց ուսմունքը  
օգտակար հաճոյքներ կու տայ մարդուս  
ամենախորին առանձնութեան մէջ :

Երբոր պատիւներ ու շահեր կ'առա-  
ջարկուին քեզի , ան մի հարցըներ՝ թէ  
արդեօք աս պատիւները նշանաւոր են ,  
թէ աս շահերը մեծ են , հապա թէ  
արդեօք արդար է իրը :

## բանասիրական

### ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹԻՒՆ

#### ՀԱՅ ՆԱԽԿԻՆ

Ո՞ւ իցէ դա ի նոյաբնակ դաշտավայր ,  
Ռըծուենըման ի վեր պշուցեալ անբարբառ .  
Յերկնից արդեօք յանհուն ի հրաշս ըզմայլի՝  
Ուէ խեռ շանթից ինչ տալ պատուէր սոսկալի .  
Շաց ճաճանչէ յաշաց քաղցրիկ եւ աշխոյժ՝  
Յորոց առիւծ իսկ ընկըրկի մեղմանոյշ .  
Ռզատասուն որպէս ըզմայր մի հըսկայ  
Շարձրահասակ եւ կորովի կանգուն կայ .  
Եցեղն ի ձեռս յորմէ թափին կայծակունք .  
Լապարձ ի յուս եւ սպառնասաստ շառաջիւնք .  
Ռզվարսան հողմոց տուեալ ի խուռն ի ծածան ,  
Հապա զնիզակն յաղթող ծօծէ ի բըռան ,  
Յորմէ այերք իսկ պակուցեալք նուրբք երազք  
Յերկուս հերձեալ կասին նըմին հըպատակք .  
Ինքն հետամուտ վազէ փութայ ընդ փրքնին  
Յերազութեան գալ ի մըրցանս ընդ նըմին : —

Ի դարեւանդ բարձուն Ո՞ասեաց դիւցընկէց  
Ուր շանթք ու արծուիք լոկ թափաւին օդահերձ՝  
Եղըն թեթեւ ահաբեկեալ խուսափի .  
Ո՞յլ խուճապեալ զո՞ր զըտցէ վայր ամայի ,  
Ռզսուր ընթացն արգել կայծակն ահագին  
Ում անփախուստ լիցի որսիկ ողբագին : —  
Ռըրդին բացուստ յանկարծ մռնչիւնք մահասաստ ,  
Չեւն ի յաղեղն , դիմեն յառաջ ոտք պատրաստ ..  
Ուկ առիւծուն ահա գոչիւն որոտայ .  
Շահատակէ քաջն ընդ առաջ ժիր առ նա :